Խթանպոլ իշին տէնէվի գըյմէթի 10 մէճիտ.
6 այլըգ 5 »
3 այլըգ 2 1/2 »

Թաշրալար իշին բոսֆոր իւճրէթի պիզէ օլարագ, Սէնէվի գըյ. 12 մէճիտ.
6 այլըգ 6 »
3 այլըգ 3 »

Էլտէն նիւսխէսիզ սաթըլըր իքի զուրուշա։

Մասիսի Էջերից

1878 ՓԵՏՐՎԱՐ 16 ՄԻԻՆԱՏԻ ԷՐՃԻԵԱՍ ՀԷՆՃԵԼԷՆՊԻՀ

ԱԼԱՖՐԱՆԿԱ ՇՈՒՊԱԹ (ՓԵՏՐՈՒԱՐ) 28

Ամսական գինը 1 ինճի տէֆտ. 3, վեցամսեայ 2, Յիւնիսիս վէ տոյիր տէֆտ. փաշալար իշին 1 ղր. Իլան արտասանութեան գօնուրմա. Իլան սաթ. 5 ղր.
Մէքթուպ վէ սայի. բէ. Գալաթասարայ Ըէնճ. Հանի, յուսարընտա Գալաթա Ֆէր Ալ Նուր խան. Գրիգորիոս Ֆանուսեան խամինէ իր. սալ իսթիճէք տիր։

Յանաքրն պէհէր սաթրը 1 ինճի տէֆտ. 3, վեցամսեայ տէֆտ. 2, Յիւնիսիս վէ տոյիր տէֆտ. փաշալար իշին 1 ղր. Իլան արտասանութեան գօնուրմա. Իլան սաթ. 5 ղր.
Մէքթուպ վէ սայի. բէ. Գալաթասարայ Ըէնճ. Հանի, յուսարընտա Գալաթա Ֆէր Ալ Նուր խան. Գրիգորիոս Ֆանուսեան խամինէ իր. սալ իսթիճէք տիր։

Ն. 3681

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՑԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

(Կէճիքմիշ Թէլէկրաֆլար)

Պիւքրէշ, 21 փետր.

Մէմլէքէթէյն իմարէթինին սեան մէճլիսի, Ռուսիա իլէ ագտ օլունան մուգավէլէնամէնին թէմամիի իճրասընա տայիր վուգու պուլան թէքլիֆի բէյտա իթտի։

Բօմա, 21 փետր.

Տիւն սապահ գարտինալլարտան իպարէթ օլարագ իճթիմա իտէն մէճլիստէ գարտինալ Բէչչի, 44 գուրա գազանտը, վէ պինապէրին Բաբա ինթիխապ օլունտու։

Բաբա հաղրէթլէրի, բաբա քիւրսիսինէ գուուտինի գաթօլիքլէրէ սիլտիրմէք իշին պիր շրջաբերական նէշր ու իլան իլէնէճէյինի պու կիւն գարտինալլարա պիլտիրտի։ Շիմտիլիք բաբա Վաթիգան սէրաեընը թէրք իթմէնէճէք տիր։

Պիւքրէշ, 21 փետր.

Միլլէթ մէճլիսինտէ խարիճիյէ միւտիրի պիր սուալէ ճէվապէն, սուլհը մուզաուտէմաթը իշին աշըլան մուխապրաթտա Ռուսիա, Մէմլէքէթէյնին արզուսինէ բաղմէն, Մէմլէքէթէյնէ վէքեալէթ իթմիշ օլտուղունու պէեանտէն սոնրա, գօնկրէտէն պահա իսէրէք։ հի քիւմէթ վապիֆէսինի իճրա իսէճէք տիր տէտի։

Պիւքրէշ, 22 փետր.

Ռուս ասքէրլէրի, ժէնէրալ Թօթլեբէնին թահթը գօմանտասընտա պուլունտուղլարը հալտէ, տիւն Ռուսճուգը խթիլա իյէտիրէր։ Թունատա եէնիտէն կէմիլէրին իշլէմէսի իշին հազըրլըգ կէօրիլիւեօր։

Ս. Բէթրսպուրկ, 22 փետր.

Ա.ժանս Բիւս զազէթասը, Ռուսիա տէվլէթի, Միւսիւլմանլարընն Պուլղարիսթանտան թարտ իտիլմէսինի թալապ իյէտիրինէ տայիր չայի օլան հավատիսին ասլասալ ու էսասը օրմատըզընը, վէ տէվլէթի միշարիլէյհա, պիլաքս, Պուլղարիսթանընն թէքմիլ էհալիսի իշին միւսավաթը մութլագա խթէտիկինի պէեան իտիեօր։

Ս. Բէթրսպուրկ, 23 փետր.

Ա.ժանս Բիւս զազէթասը, սուլհ միւզաքէրաթընա պիր սաաթ էվվէլ խիթամ վիրմէք իւզրէ Ռուս օրտու մէրքէզինին Այ Սթէֆանօզա նազլ իշլիմիշ օլտուղունու պիլտիրիեօր։

ՏԱԼԻԼԻՅԷ ՎԷ ԽԱՐԻՃԻՅԷ

Միւսալահա տիւնքի կիւն ադշամա գատար իմկա օլունմամըշ տըր։ Պաշ վէքիլ հազրէթլէրի տիւն սապահ մապէյնի հիւմաեունա կիտէրէք, պիր միւտէթ հուզուրը Շահանէտ պուլունտուգտան սոնրա, Պապը Ալիեէ ավտէթլէ, էնճիւմէնի մախսուսու վիքէլաեա բիեասէթ, վէ պատէհու խարիճիեէ նազըրը Սաֆվէթ բաշա հազրէթլէրիյլէ միւլագաթ իթմէք իւզրէ, Այ-Սթէֆանօսա ապիմէթ վէ ավտէթ պուեուրմուշլար տըր։ Միշարիլէյհ հազրէթլէրինին օրատա կրան տիւգ Նիգօլա հազրէթլէրիյլէ տախ միւլագաթ իթտիքլէրի իհթիմալտէն տիր։

—Բիւքիւպի Շահանէեէ մախսուս օլան Իսթանպոլ նամ վաբօր իլէ պիր զըրհը տիւն ադշամտան սոնրա, Գարատէնիզ միւթէվէճճիհէն Տէրիսաատէթտէն հարէքէթ իթմիշ իսէ տէ, սէպէպի անլաշըլամատըր տըր։ Շու գատար քի, միւսալահա իմզալանտըզտան սոնրա, կրան տիւգ Նիգօլա հազրէթլէրինի Տէրիսաատէթէ կէթիրմէք իւզրէ վաբօրու մախսուս իդամ պույրուլամաղը իշիտիմէքտէ իտի։ (Վագըթ)

—Շէրայիթի սուլհիեէնին ազըրլըզընտան տօլաեը, Ինկիլթէրրա վէ Ավսթրիա տէվլէթլէրինին բրօթէսթօխյէտիքլէրի, վէ Ֆրանսա իլէ Իթալիա տէվլէթլէրի տախի տէվլէթէյնի միշարիլէյհիմանէն թէպլիզաթընա մուվաֆքըգ պիր թազըմ պէեանաթտա պուլունտուգլարը Թրաքի զազէթասընտա կէօրիլմիշ տիւր։

—Միւսալահանամէ խզա իտիտիքտէն սոնրա, կրան տիւգ Նիգօլա հազրէթլէրինէ Եըլտըզ գասրը հիւմաեունունտա միւքէմմէլ պիր զիեաֆէթ քէշիտէ պույրուլամաղը իշիտիմէքտէ տիր։ Պունատան մատտա մապէյնի հիւմաեունա մախսուս օլան սուֆրա թազըմլարընտան միքէմմէլ վէ միւզյէյէն պիր թազըմընն Այ-Սթէֆանօսա կէօնտէրիլմէք իւզրէ պուլունտուղու տախի ռիվաեէթ օլունուեօր։

—Տավուտ բաշա գըշլասընա պիր մըգտար Ռուս ասքէրի իգամէ վէ իսքեան օլունտուղունու պագը զազէթալար եազմըշլար իսէ տէ, Թիւրքէ զազէթալար պու հավատիսի եազանա չըգարբեօրլար։

—Հալէա Տէրիսաատէթտէ պուլունան մէպուսան մէմլէքէթլէրի ճանիպինէ ազիմէթ իթմէլէրի իշին միւսաատէ օլունմամասընընն սեպէպի, Մէճլիսի մէպուսանընն փէվքէլատէ սուրէթտէ իճթիմա իթմէսի իհթիմալտէն պուլունմասընընա համ իտիլտիկինի Լա Թիւրքի զազէթասը պէեան իտիեօր։

—Սիւննէտտէն կէլէն եօլճուլարընն իֆատէլէրինէ կէօրէ, Ռուսիալլար պիր գաչ կիւն տագտէմ Սիւննէտտէ ասքէր իգամէ իթտիրէրէք, լիմանընն աղզընտա պիր Ռուսիա սէֆինէսի պուլունմագտա տըր։ Թունանընն պուզլարը չէօզիլմիշ տիւր։ Պիր Ռուսիա վարօրու թարագ սալլարընը չէքէրէք, պունլար Թօրբիլէրի պիլ իսրաճ, Թունա Նէհրինի սէյրը սէֆաեինէ քիշատ զըմընտա թէտարիքեաթը լաղըմէ յի իհթիխազ էյլէօր։

—Թրագիտէ օգունմուշ տուր.

Մէսմուաթըմզդա կէօրէ, Արթա միւտիրինտէն պասը Սէրասկէրիեէ կէլէն պիր թէլէկրաֆ, Արնավուտլուգ հուտուտունտա Գօնբօթի մէվգիինտէ Եունանը ասքլար իլէ ասաքիրի Օսմանիեէ պէյնինտէ պիր մուհարէպէ վուգուինի խապէր վիրիեօր։ Ասքլար, քիւլլիեէթլի կէօնիւլլիւ մուավէնէթ այմըշ օլտուգլարընտան, պիր միւքրէզէ թէչքիլինէ միւքթէտիր օլմուշլար տըր։ Ասաքիրի Օսմանիեէնին մըգտարը 4-5 պին քիշիտէն իպարէթ տիր։

—Լէվնթ Հէրբլտ իլէ Իսթանպոլ զազէթալարը, գայմէնին թէնէզզիւլի ֆիեաթընտան տօլաեը պէհէր նիւսխէլէրինի, իքի էլլի բարալըգ գայմէտէն իշ էլլի բարալըգ գայմէեէ չըգարմըշլար տըր։

—Ֆիլիսէլէր թարաֆընտան՝ չըգարըլմըշ օլան պիլէթլէրին ախզ ու իթասընը մէնն իթմէք վէ էհալիեէ ուֆաղ թէֆիք ախզ ու իթատա սուհուլէթ կէօսթէրմէք իւզրէ խազինէյի ճէլիլէտէն 5 պին քիսէլիք (25 պին լիրալըգ) օնար բարալըգ բօսատա բուլունընն մէյտանը թէտավիւլէ իսրաճընա գարար վիրիմիշ տիր։

—Տէրիսաատէթ վէ ճիվար քէօյլէրտէ պուլունան միհամիրինին մըգտարը 182 պինէ պալիզ օլուպ, պունլարընն ճամիլէրտէ պուլունանլարընա եարընշար օգկա էթմէք թայեին, վէ խանէլէրտէ սաքին օլանլարընա 2 չէր զուրուշ պէտէլ վիրիլտիկի ճիհէթլէ եէվմիեէ սարֆիեաթ 400 պին զուրուշ հիսապ օլունուեօր։

ՐԷՍՄԻ

Գավայիսի նադտիէնին թապի իքմալ օլունտուղու ճիհէթլէ, գայիմէ թապինէ մախսուս օլան ֆապրիգանրն ավամրնա լիզում գալմամըշ օլտուղունտան, իշ պու ֆապրիգանընն սէտտ ու թաթիլ իլէ, թապէ մախսուս մէմուրլարընն տագտրըմասը, մէճլիսի վիքէլա գարարը իգթիզասընտան օլարագ իճապը լիճրա գըլընմիշ օլտուղու իլան օլունուր։

—

(Շէհր Լմանէթինէն)

Լիրա ֆարգըյլա զախիրէ ֆիեաթընրն պիր գաչ կիւնտէն սէրու եիւքսէլմէսի ճիհէթիյլէ, խապագան (էթմէքճի) ճէմիեէթի թարաֆընտան գամմը ֆիեաթ իսթիտասընա պուլունուլմասը իւզրինէ, մէճլիսի էմանէթճէ իճրա գըլընան թահգըգաթա, վէ գայիտէյի միւթթէխազէ վէճհ իլէ թուրթուլան հիսապա կէօրէ, էթմէքճի ֆուրուունլարընտա թապես օլունան էթմէյին ալթը պուշուգ զրուշ, վէ սիմիթճի տիւքքանլարընտա չըգարըլանլարընն տախի ալէյ ուսուլ ալթը զրուշ օն բարաեա սաթըլմասը լազըմ կէլմիշ օլմաղէ, իլանը քէյֆիեէթէ իպթիտար գըլընտը։

ԻՍԹԱՐ

Պու կիւնքի նիւսխէսիզին իքինճի սահիֆէսի պիրինճի սիւթիւնիւ էլլինճի սըրասընտա, «միլեօն»լուղէթի «միլեար» օլաճագ եէրտէ, «միլեօն» եազըլմըշ վէ էօյլէճէ պիր մըգտար նիւսխէ տախի պասըլմըշ օլտուղունտան, թասհիհինէ իպթիտար գըլընը։

ՇԷՐԱՅԻԹԻ ՍՈՒԼՀԻԵԷ

Սալը կիւնիւ Սաֆվէթ բաշա հազրէթլէրի իլէ ժէնէրալ Ինեաթիէֆ պէյնինտէ Այ-Սթէֆանօսա եէնի պիր իճթիմա վուգու պուլմուշ տուր։ Ասըզըմըզ մալիմաթա կէօրէ, պու կիւն եա եարընն իմգա օլունաճագ օլան մուգատաէմաթը էվվէլկէյ սուլհիեէ բրօթօգօլունտա միւնտէրիճ պուլունան Ռուսիանընն պաշըլճա մէթալիպի պէրվէճհի աթի տիր։ Պուլղարիսթան վէրկի իթա իյլէր պիր իմարէթի միւմթազէ օլուպ, հիւքիւմէթի տախի խրիսթիեան օլաճագ ըտը։ Մէկգիր իմարէթին վէրէճէյի վէրկի, մուգատաէմա խազինէյի ճէլիլէնին, մէկգիր վիլաեէթտէն ալտըղը վարիտաթա միւսավի պուլունտաճագ տըր։ Պու իմարէթէ ինթիխապ գըլընաճագ ըրէնս, էվրօբա տիւէլի մուապզամասընընն չիմիքի խանէտանընընա մէնսուպ օլմաեըպ Պուլղար միւթէպէրանընտան միւրէքքէպ պիր մէճլիս մարիֆէթի իլէ ինթիխապ գըլընաճագ տըր։

Պուլղարիսթան, թունա իլէ Պալգան պէյնինտէ Սըրպիսթանա դատար օլան ադրազյի չամիլ օլուպ, Տօպրուճա պունա տախիլ օլմաեաճագ, վէ Պալգանընն ճէնուպ թարաֆընտա տախի Գարա տէնիզտէ վագը Միտեաեա գատար օլուպ, խաթթը ֆասլ, Մուսթաֆա բաշա իլէ էտիրնէ ադրասընտան կէչիպ էտիրնէյի խարիճատ սըրագարագ Մէրիճատ նիհաեէթ պուլաճագ տըր։ Ի պու պէյլէք, պօղազընա գատար մէզքիր Մէրիճ նէհրին սաղ գըեբսընը չամիլ օլուպ, Գավալա, վէ Այնօրօզ, վէ Սէլանիք տախիլ օլարագ ղարպա տօղրու միւմթէտ պուլունաճագ տըր։

Գարատաղըն հուտուտու, եէտը իսթիլասընտա պուլունան մահէլլէրէ կէօրէ թայեին օլունաճաղընտան, Սբիչա, Անթիվարի, վէ Տիւլգինեօ լիմանլարընը ալաճագ տըր։

Սըրպիսթան, նէր վէ Պօսնա ճիհէթլէրինտէ պիր գաչ նահիէ ալարագ թէվսիլ հուտուա իյլէեէճէք տիր։

Բումէլիինին սայիր վիլաեէթլէրի իշին գօնֆէրանս թարաֆընտան թէքլիֆ գըլընան իսլահաթ իճրա գըլընաճագ տըր։

Տէվլէթի Ալիեէ, Տօպրուճաեը Ռուսիաեա թէրք իյլէեէրէք, վէ տէվլէթի միշարիլէյհա տախի, Պէսարապիաեը ալըպ ասնա պէտէլ Մէմլէքէթէյնէ իթա իյլէեէճէք տիր։

Թազմինաթը հարպիեէ, պիր միլեար 400 պին ռուպլի (160 միլեօն 064,000 ինկիլիզ լիրասը) օլուպ, պունուն 40 միլեօն ինկիլիզ լիրասը, Պուլղարիսթան, վէ Մըսըր վէրկիլէրի վէ Անատօլու վարիտաթը իլէ թէէմին օլունմուշ թահվիլաթ իլէ թէէմին եէրլէնաճագ տըր։ Պունատան պաշգա, տէվլէթի Ալիեէ, թազմինաթը հարպիեէնին մապ ադխինէ գարըլըգ օրմաղ իւզրէ, Պաթում, Գարս, Արտահան, վէ Պաեազիտ իլէ պու մէվգէը պէյնինտէ օլան արազիեի վէ եինէ թազմինաթա սէտտէլ օրմաղ իւզրէ, տօնանմասընտան ալթը ալֆինէյի Ռուսիաեա թէրք իյլէեէճէք տիր։

Պունա իլէ Հէրսէքէ, դօնիկլրանա բըրօկրամընճա մընթարիէթի իսարէ իթա օլունաճագ տըր։

Պուղազարա կէլինճէ, պունլարիշին հալը հազըր իպղա օլունաճագ, վէ սէֆիյէնի թիճճարիեէ, քէմալի սէրպէսթի իլէ միւրուր ու ուզարը խալպիլէճէք տիր։

Պուլղարիսթանընն թանզիմաթընա նէզարէթ իթմէք իւզրէ, իմարէթի մէզքիւրէտտէ 50 պին քիշիտէն միւրէքքէպ պիր Ռուսիա օրտուսու պիր սէնէ իզամէթ իյլէեէճէք տիր։

Թազմինաթը հարպիեէնին պուշգա օլարագ, տէվլէթի Ալիեէ մուհարէպէտէն տօլաեը պիր մէճմուրիեէ մէճմուիքի մահրուսէյի թէրք իտէն Ռուսիա թիճճարը իշին 10 միլեօն ռուպլի թազմինաթ վիրմէճէք վէ հիւքիւմէթի սէնիեէ Օսմանը լսնանը ումումիեէսինէն իսրարէթ օլան Ֆէրիք քէօյ Ռուս խասթասանէսինին սէրմաեէսինի թէմամի իլէ իթա իյլէեէճէք տիր։

Զանընմըզա կէօրէ, տէվլէթի Ալիեէ մուրախասալարը իլէ Ռուսիա մուրախասալարը պէյնինտէ միւզաքէրէ օլունմագտա օլուպ, սուլհ բրօթօգօլընընն իմզալանմասընը թէէխիր իյլէեէն չէրայիթին պաշըճաը, տէվլէթի Ալիեէ թարաֆընտան թէէսիսեէ օլունաճագ թազ ինաթը հարպիեէ մուգաբիլ ալթը գըթա զըրհլընընն թէրքի մասատէպ տիր։

(Ա. Հէրբլտ)

Ենէլլոյս վիլայէթի նամ Ռում զազէթասը տախի, տէվլէթի Ալիեէ մուրախասալարը իլէ Ռուսիա տէվլէթի մուրախասալարը պէյնինտէ թատիֆէ վէ թէրթիպ օլունան չէրսյիթի սուլհիեէյի չու վէճհ իլէ պիտիրմիշ օլտուգլարընտան, պէր վէճհի պիր թէրճամէսինի պէեան իտէրիզ։ Իմթէ Նէօլօգոս զազէթասընտա կէօրիլէն չէրսյիթի սուլհիեէ։

«1.—Պուլղարիսթան չու վէճհ իլէ թէրքիպ իտիլէճէք տիր։ 1. Թունա իլէ Պալգանլար արասընտաքի արազի, վէ 2. Մէրիճ սէրէսինի թէչքիլ իտէն վէ Գարատէնիզտէն թա Սըրպ հուտուտունա գատար թէմամիտ օլան արազի, Էտիրնէ վէ Էտիրնէ իլէ Իսթանպոլ պէյնինտէ օլան արազի միւսթէսնա օլարագ, Պուլղարիսթան իթիզար օլունաճագ տըր։

Պուլղարիսթան, պիր մէճլիսի ումումիտէն միւնթէխիպ վէ գաթը հազրէթի բաշիշահի իլէ էվրօբանընն մուազզամ տէվլէթլէրի թարաֆընտան մուսատտաղ օլան պիր խրիսթիան բրէնսինին թահթը հիւքիւմէթինտէ պուլունմագ իւզրէ, պիր իտարէյի միւմթազէ հէյէթինէ իհթիրազ իտիլէճէք, վէ եէրլի էհալիտէն սրտուսու օլաճագ տըր։ Վէ ջիմիլեէ գատար Պուլղար էֆալէթլէրինին խոպինէյի չահանէյէ վիրմիշ օլտուգլարը վարիտաթը սաֆիեէ էսասը իւզէրինէ հիսապ օլունարագ, Պուլղարիսթան, գաթը հազրէթի բաշիշահինէ սէնէվի պիր վէրկի վիրէճէք տիր։ Վէ Պուլղարիսթանընն գաթիեէն թայեինի հուտուտու, Էվրօբա գօնկրէսի մարիֆէթիյլէ գարարլաշտըրըլաճագ, վէ Պուլղարիսթանընն իսարէյի միքիեէ վէ ասքէրիեէսի թանզիմ օլունմագ իշին, 50,000 նէֆէր Ռուս ասքերի, ագալի իքի սէնէ միւտտէթ Պուլղարիսթանը իսթիլա իյլէեէճէքլէր տիր։

2.—Մէմլէքէթէյն միւսթագիլ իլան օլունուպ, ճէնուպ վէ զարպ ճիհէթլէրինտէ Պօսնա թարաֆընտան թէվսիլ մէճմուիքի իյլէեէճէք տիր։ Տիկէր պիր բիվանէթէ կէօրէ, Սըրպիսթանա, եա նագատէն վէ եախօտ արազի պէտէլ սուրէթիյլէ 8 միլեօն լիրա թազմինաթը հարպիեէ թէէտիեէ գըլընաճագ տըր։

4.— Գարատաղա, շրմալ վէ ճէնուպ վէ շարգ ճիհէթլէրինտէ արապի թէրք օլունաճագ, վէ ֆագաթ թէրք օլունան արապի, Գարատաղ ասաքիրինին շիմտի զապթ իթմիշ օլտուղու եէրլէրտէն ապ օլմաեաճագ տըր։

Գարատաղ իլէ Պապը Ալի պէյնինտէ զուհուրի իհթիմալտէն օլան Մրնապալարա, Ավսթրիա–Մաճար տէվլէթի միթէվասլթ օյմագտա տըր։

3.— Գօնֆէրանսըն բրօկրամը իւգէրինէ միւպթէնի օլարագ, Հէրսէք վէ Պօսնիա մըսլիմանլարինէ վերիլէճէք տիր։

6.— Բուսէլինին տիկէր գըթալարը հագգընտա տախի այնի իսլահաթ իճրա օլունաճագ տըր։

7.— Կիրիտ ճէզիրէսինին նիզամնամէյի մախսուսու թէքմիլէն իճրա իտիլէճէք, վէ Կիրիտա մէճլիսինին Թրիսթիան ազալարը թարաֆընտան մուախխարէն արդ օլունան թէքլիֆլէր գապալ օլունաճագ տըր։

8.— Զանագ Գալէա պողազը, քէմանֆի իւսսալըդ, Բարիզ ահտնամէսի ահրէմընճա, սէֆայնի հարպիկէ գարար պուլաճագ, ֆագաթ սէֆայինի թիճճարիկէ, շիմտիկէ գատար ճարի օլան բէսի մուամէլաթտան մուաֆ թութուլարագ, սէրպէսթէճ մէզբիւր պողազտան սէյր ու սէֆէր իտէճէքլէր տիր։

9.— Թունա նէհրինտէ օլան պիճիմլէ մէվանի վէ միւքիւլաթ, տէվլէթի Ալիէենին մէսարիֆիյէ բէք իտիլէրէք, նէհրի մէզբիւրտէ սէյրի սէֆային սէրպէսթ օլաճագ տըր։

10.— Տէվլէթի Ալիէէ թարաֆընտան Բուսիաեա պիր միլիար 410 միլիոն բուպլի, եախոտ պէշ միլեար ֆրանգ թազմինաթը հարպիկէ վերիլէճէք տիր։ Պու թազմինաթ չու սուրէթլէ թէէտիեէ գըլընաճագ տըր։ 1. Տէվլէթի Ալիէենին էրմէնիստան գըթասընտան Պաթում, Արտահան, Էրզրում, Պաեազիտ վէ Գարս թէրք իտիլէճէք, վէ պու արապինին ասըլ տէեէրի, գըյմէթ քէսիլէրէք, վէ վարիտաթը էսաս թութուլարագ թայեին գըլընաճագ տըր։ 2. Բուսիա հիւքիւմէթինին իսթիեարը իւզրէ, ոսնանմայի հիմաեունտան ալթը գըթա զերհը սէֆինէ Բուսիաեա վերիլէճէք տիր։ 3. Թազմինաթըն պագիսի օլան պիր պուչուգ մէլեօն ֆրանգ, եիւզէ՝ Ֆայիզ վէ եիւզ եարըմ բէս էլ մալ իլէ չըգարըլաճագ օյան թահվիլաթ իլէ էօտէնէճէք տիր։ Թահվիլաթը մէզբիւրէ, Անատօլու էեալէթլէրինին աչար վէրկիսի, Պուլղարիսթանըն վէրկիսի, Էրէյլի մատէնէրի, վէ տիկէր պիր բիվաեէթէ նէզարէն, Մըսըր վէրկիսի իլէ թահթը թէէմինէ ալընաճագ տըր։

Պունտան պաշգա Բուսիանըն թիճարէթինճէ զուհուրա կէլէն զիեանը էօտէմէք իւզրէ, 10 միլեօն բուպլի տահա թէէմինէ գըընաճագ տըր։ Վէ Բուսիա հիւքիւմէթ դըընաճագ, Բանկալթիսէրի Բուսիա խասթախանէսինէ թարխես իլէ մէվ օլտուղու թախանէսինէ թարխես իլէ մէվ 20–25 պին լիրա իրատ, Օսմանլը գօնսուլիտէլէրինէ թէպտիլ իտիլմէ օլտուղունտան, հիւքիւմէթի Սենայէ, պու գօնսուլիտէլէրի տախի պիլ ճիւմլէ պաղտաեա Ֆայըզլարըյա 40 զուրուշտան էօտէյէճէք տիր։ Քէզալիք Օսմանլը էսիրլէրինին իեատէլէրինէ տէկին, եէմէք՝ բինէ վէ կիեիմլէրինէ Բուսիա հիւքիւմէթի նէ գատար մէսարիֆ իտէր իսէ, պու մէսարիֆ տէվլէթի Ալիէէ թարաֆընտան թէէմիեէ գըընաճագ տըր։

Իմթէ Բուսիա մաբրախասալարը թարաֆընտան թէքլիֆ օլունան չարթլար պունլար տըր։ Շէրայիթի մէզբիւրէնին բէք աղ թէպտիլ օլունտուղու զանն օլունմագտա տըր։ Տէվլէրան իսէն պիր բիվաեէթէ նէզարէն, միւսալահա ահտնամէսինէն պաշգարէն, միւսալահա ահտնամէսինէն պաշգա, Օսմանլը վէ Բուս մաբրախասալարը, հիչ տէյլ իսէ իքի սէնէլիք թէտաֆիյի վէ թէարրիզ պիր իթթիֆագ ահտնամէսի տահա իմզալաեաճաղլար տըր։ Պու ահտնամէ մաճիպինճէ, Բուսիա տէվլէթի տիկէր Օսմանլը էհալիսինին թէմամիեէթինի թէէմին իլէնէճէք, վէ տէվլէթի Ալիէէ տախի, հիյնի մուհարէպէտէ Բուսիաեա 200,000 ասքէր վերէճէք տիր։»

Թրաբի զապթասընտա կէօրիւլէն շէրայիթի սուլհիեէ, պալէատէ միւնասիբճա օլան շէրայիթտէն Ֆարգը տէյլ իսէ տէ, թէրճէմէսինի եինէ պէեան իտէրիմ։

«Տիւնքի կիւն Ա.–Մ.էֆանսուն Բուսիա քիլիսէսինտէ սուլհ ահտնամէսի իմզա իտիլէճէք իքէն, պու կիւնէ գալմըշ տըր։ Թարաֆէյնտէն թէքլիֆ վէ գապալ օլունան չարթլար, պլոքըմըզ մալիումաթա կէօրէ չունար տըր։

1.— Պուլղարիսթան իտարէյի միւմթազսինտէ իֆրազ իտիլմիկի հալտէ, Պալգանլարըն օլ պիր թարաֆընտաքի, վէ Մէրիճ նէհրինին պու թարաֆընտաքի քեաֆիֆէյի արապէյի համիլ օլաճագ, ֆագաթ տէվլէթի Ալիէէ պիւսպիւթիւն մահվ օյմամագ իչին, Էտիրնէ իլէ պիր մըգտար արապի, Պուլղարիսթանըն իտարիճինտէ զալաճագ տըր։ Պուլղարիսթան հուտուտունուն գաթիէն թայեինի, Էվրօբա գօնկրէսի մարիֆէթիյլէ դարարլաշտըրըլաճագ տըր։ Վէ պիր միլլէթ մէճլիսի թարաֆընտան միւնթէխիպ, վէ գաթը հազրէթի Բաշիշահի իլէ տիւէլի մուազզամ թարաֆընտան մուատտագ օլարագ, պիր Խրիսթիան բրինսի Պուլղարիսթանը ոսուլի մէշրութա իւզրէ իտարէ իտէճէք, վէ Պուլղարիսթանըն պիր օրտուսու տախի պուլունաճազը կիպի, Պապը Ալիէէ վիրէճէկի վէրկի, Պուլղարիսթանըն իտարէյի միւմթազսինտէ գալաճագ օլան նահիեէլէրին, շիմտիեէ գատար Խազինէյի տէվլէթէ վիրտիքլէրի վարիտաթընտան զիեատ օլմաեաճագ տըր։

2.— Մէհմէքէթէյն միւսթագիլ գրալիեէթ օլաճագ տըր, վէ տէվլէթի Ալիէէ Տօպրուճա գըթասընը Բուսիաեա թէրք իտէճէկի կիպի, Բուսիա տախի պու գըթասը, Բարիզ ահտնամէսի իգթիգասընճա, քէնտիսինտէն ալընմըշ օլան Պէսարապիաեա պէսէլ Մէհմէքէթէյնէ թէրք իտէճէք տիր։

3.— Սըրպիսթան, Էսկի Սըրպիսթան իլէ Պոսնա թարաֆընտան թէվսիյի հուտուտ իտէրէք, միւսթագիլ իլան օլունաճագ տըր։

4.— Գարատաղ միւսթագիլ իլան օլունուպ, իւչ ճիհէթ իւզէրինտէ թէվսիյի արապի իյլէեէճէք, վէ արապէյի մէզբիւրէ իսէ, Գարատաղլըլարըն զաթէն զապթ իթմիշ օլտուզլարը մէմալիքէ միւշապիհ հալտէ պուլունաճագ տըր։

5.— Պոսնա իլէ Հէրսէք տէ մըսլիմարիեէթ օլաճագ տըր։

6.— Բուսէլինին տիկէր գըթալարընտա տախի այնի իսլահաթը սիեասիեէ իճրա գըընաճագ տըր։

7.— Կիրիտին նիզամնամէյի մախսուսու իճրա, վէ Կիրիտ մէճլիսինին Թրիսթիան մէպուսլարը թարաֆընտան արդ օլունան թէքլիֆլէր, ճանիպի Պապը Ալիէէն գապալ իտիլէճէք տիր։

8.— Պիր միլեար վէ 410 միլեօն բուպլի եախոտ պէշ միլեար ֆրանգ թազմինաթը հարպիկէ վերիլէճէք տիր։

Իչպու թազմինաթ չու վէճհ իլէ էօտէնէճէք տիր։

1.— Մէվազըի էրպաա, եանի Պաթում, Արտահան, Էրզրում վէ Վան թէրք իտիլէճէք, վէ պունլարըն մըգտարը գըյմէթի, մէզբիւր եեալէթլէրին շիմտիեէ գատար Խազինէյի հիմաեունա կէթիրտիքլէրի վարիտաթ իւզէրինէ միւսաֆա օլաճագ տըր։

2.— Բուսիա հիւքիւմէթինին իսթիեարը յա, ալթը գըթա զերհը սէֆայինի հիմաեուն Բուսիաեա վերիլէճէք տիր։

3.— Պիր միլեար 600 պին ֆրանգա պալիգ օլան թազմինաթ գուսուրունուն թէէտիեէպի իչին, Պապը Ալի եիւզէ 3 ֆայիզ, վէ եիւզէ եարըմ բէսէլ մալ իլէ թահվիլաթ չըգարաճագ տըր։

Իչպու պօրճուն նիզամէն թէէտիեէպի իչին, 1.— Պուլղարիսթան վէրկիսի, 2.— Անատօլունուն աչարը, 3.— Էրէյլի մատէնէրի, վէ 4.— (տիկէր պիր բիվաեէթէ նազարէն) Մըսըր վէրկիսի թէէմինաթ կէօսթէրիլճէք տիր։

9.— Բուսիանըն թիճարէթինէ վերիլէն պիեան իչին տախի 10 միլեօն բուպլի թազմինաթ լթա գըընաճագ տըր։

10.— Բուսիա հիւքիւմէթի, Բանկալթիսէքի Բուս խասթախանէ վէ քիրիսի իչին 25 000 լիրա իրատ թայեին իթմիշ օլուպ, վէ պու իրատ իսէ Օսմանլը գօնսուլիտէլէրինէ թէպտիլ իտիլմիշ օլտուզունտան, մէզբիւր գօնսուլիտէլէր պաղտաեա Ֆայըզլարըյա պէրապէր գըրգ գրուշտան էօտէնէճէք տիր։

11.— Բարիզ ահտնամէսի ահրէմընճա, Զանագ-Գալէա պողազը պէլ ճիւմլէ էնէպի տէվլէթլէրին հարպ սէֆինէլէրինէ գաբալը գալաճագ, ֆագաթ թիւճճար սէֆինէլէրի չիմտիեէ գատար ճարի օլան բէսիմի մուամէլաթտան մուաֆ օլաճագլար տըր։

12.— Պուլղարիսթանըն իտարէյի սիեասիեէ վէ ասքէրիեէսի թանզիմ օլունմագ իչին, հիչ տէյլ իսէ իքի սէնէ միւտտէթի Պուլղարիսթանտա 50,000 նէֆէր Բուս ասքէրի զալաճագ տըր։

13.— Տէվլէթի Ալիէէ, էսիր պուլունան ասքիրի Օսմանիեէնին եէվմէլէրի վէ կէյինմէլէրինին մէսարիֆինի էօտէմէկէ մէճբուր տուր։

14.— Մուհարէպէեէ հիսսէտար օլան իմարէթլէրէ տախի պիր մըգտար թազմինաթ վերիլէճէք տիր։

Պու մուահէտտէն պաշգա, տէվլէթի Ալիէէ իլէ Բուսիա տէվլէթի միանընտա տիկէր պիր թէտաֆիյի վէ թէարրիւզի իթթիֆագ ահտնամէսի տահա իմզալանաճագ տըր։ Իչ պու մուահէտտէ մուճիպինճէ տախի Բուսիա, տէվլէթի Ալիէէնին տիկէր մէմալիքէթլէրինէ քէֆիլ օլաճագ, վէ տէվլէթի Ալիէէ տախի, մուհարէպէ զէմանընտա Բուսիաեա 200,000 նէֆէր ասքէր վերէճէք տիր։»

Սօն բոսթա իլէ ալտըղընմըզ Էվրօբա զազէթալարընտա կէօրիւլէն թէլէկրաֆ հավատիսլէրի տիր։

Լօնտրա, 17 փետր.

Օսպէրվէ զազէթասընտա օգունմուշ տուր. «Բուսիա տէվլէթի, Ամէրիկա թարաֆընտան տա գօնկրէտ պիր մուրախխաս պուլունմասընը Ինկիլթէրրա թէքլիֆ իյլէտի։ Ինկիլթէրրա պունա գարշը կէվմյիպ, Եունանիսթան թարաֆընտան տա գօնկրէտ պիր մուրախխաս պուլունմասընը թէքլիֆ իյլէտի։ Բուսիա տէվլէթի, Պապը Ալիէէ պիր իհթարնամէ կէօնտէրիպ, պունտա քեաֆիֆէյի Միւսլիմանլարըն Պուլղարիսթանտան չըգարըլմասընա տայիր արդու պէեան իթմիշ տիր։»

Մալթա, 18 փետր.

Զանագ Գալէատան կէչէն Ինկիլիզ զըրհլըլարը, Ալէքսանտրա, Աշիլ, Ալիթան, Թէմէրէր, վէ Սալամիս սէֆինէլէրինտէն իպարէթ օլուպ, պունլար պու կիւնքի կիւնտէ Մուտանեա քէօրֆէզինտէ պուլունմագտա տըրլար։

Լօնտրա, 17 փետր.

Լօնտրատա մուգիմ Բում գասընլարը, տիւն ազշամ պիր մէճլիս ագտ իտիպ, պունտա, սօն մուհարէպէլէրտէ մէճբուհ օլան Թրհալա վէ Եանեա էհալիսինէ իեանէ իթմէսի իչին Ամինատաքի Գըրմըզը Խաշ ճէմիեէթինէ տավէթ օգունմաեա զարար վերտիքլէր։ Վէ Մէճլիս թօրանտըզը սըրատա քիլիսէթի ագճէ ճէմիյէթիսի։ Խասթա պագմագ իչին Ամինաեա պիր չՕգ բահիպէ գատընլար կէօնտէրմէեէ զարար վերիլտի։

Ամինա, 17 փետր.

Էսթիա գիւպի, միւսիւ Կամպէթթա, Եունանլար հազգընա կէօսթէրտիկի թէվճճիհատէն տօլաեը իզհարը թէէքքիրէ գարար վերտի։

Վիէննա, 15 փետրվար

Գօրէսբօնտանս Բոլիթիգ զազէթասը, Ինկիլիզ տոնանմասընդն միւրուրինէ պիրահ գուվվէթի իլէ գարշը կէլինմիշ օլմամասընը, պէկցիւք չարտա օլան թօրլար էվվէլինտէն Զաթալճա խասթընտա նագլ իտիլմիշ օլտուզունտան, Զանագ գալէատա պէցիւք չարտա թօր պուլունմամասընա համլ իտիեոր։

Բակիզա, 11 փետրվար

Գարատաղ պէյի, օրտուհունուն գըսմը ազամը իլէ պէրապէր Զէթինէեէ վասլ օլտու։ Բրէնսը միւշարիէյի, տիւշմէնտէն իղթինամ օլունան էշեալարա թէէքլի օլունան պիր ֆիւթուհաթ քէմերի ալթընտա գապալ օլունտու։ Գարատաղլըլար, զապթ իթմիշ օլտուզլարը մահէլլէրի իսթիլա իտիեօրլար։

Լօնտրա, 16 փետրվար

Մարնինի Եավէրթրզէր զազէթասընտա օգունտուզունա կէօրէ, Միահթի բաշա հավրէթլէրի, տէվլէթի Ալիէէ իլէ Բուսիա պէյնինտէ պիր իթթիֆագ հուսուլէ կէլմէյինի պիլտիրմիշ, վէ էկէր Ինկիլիզ տոնանմասը իչ հաքթա էվվէլ կիրմիշ օլա իսէ, մէզբիւր իթթիֆագ ագտ օլունմազ իսէ տէմիշ տիր։ Պէրլինտէն Թայմս զազէթասընա շէքիլմիշ օլան պիր թէլէկրաֆա նազարէն, ամիրալ Հօրնպի, Օսմանլը տանանմասը Ռուսիաբրն էլինէ կէչմէսին իչին, իգթիլալի հալտէ մէզբիւր տոնանմասը զապթ լթմէք էմրինի ալտը իյլէմիշ տիր։

Ս. Բէթրսպուրկ, 16 փետր.

Տէօրթ Ֆըրգա, Մէհմէքէթէյնէ տէվգ օլունտուղու կիպի, Գարատէնիզ սէվահիլինի մուհաֆազա իյլէմէք օլան օնունլինի մուհաֆազա իյլէմէք օլան օնունճու գօլ օրտուսու Բօսֆիրէ միւթէվճճիհէնն հարէքէթ իթմիշ տիր։

Օն իքինճի վէ օն իւչինճի օրտուլար, Թունատան Մէհմէքէթէյն թարաֆընա կէչէրէք, Պիւքրէշ դուրպինտէ պիր օրտուկեահտա իգամէթ իտէճէքլէր տիր։ Բուսիալլար Ա.–Մ.էֆանսա ասքէր իգամէ իտէճէքլէր տիր։

Վիէննա, 16 փետր.

Ավսթրիա գօնկրէտ քէնտի մէնաֆիինի շիտտէթլէ միւտաֆաա, վէ էհէմմիեէթ վերիլմէտիյի թագտիրտէ սիլահլա մուհաֆազաեա գարար վերմիշ օլտուզունտան, գապինէթ օմուզ թարաֆընտան տահա գաթի պիր լիսան իսթիմալ օլունմասընա ինթիզար իտիլէպիլիր։

Լօնտրա, 15 փեար.

Բէլ Մէլ կազէթ նամ զազէթա, Պերլինտէն փետրվար 15 թարիխի իլէ պիր գըթա թէլէկրաֆնամէ նէշր իտիպ, պունտա Ամանեանըն, ագտ օլունաճագ գօնֆէրանսըն միւզաքէրաթընա, Տէրիսաատէթ գօնֆէրանսը բրօկրամընընն էսաս իթթիխազ օլունմասը հագգընտա Բուսիա թարաֆընտան վուգու պուլան թալէպի թէրվիճ իյլէտիկի, վէ մէզքուր գօնֆէրանստա եալընըզ տէվլէթի Ալիէէ միւթասալիգ մէսայիլին միւզաքէրէսի իլէ, մէսայիլի սայիրէնին պէր թարաֆ իտիլմէսի արզուսունտէ պուլունտուղու, վէ Ամանեա իմբէրաթորունուն, իպգայի սուլհ զըմնընտա, իճապ իտէճէք օլուրսա, Բուսիա իլէ Ինկիլթէրրա պէյնինտէ իճրայի թէվասսութէ հազը օլուպ, ֆագաթ հաքիմ սըֆաֆըյա հարէքէթէ մէյեալ օյմատըզը պէեան օլունմուշ տուր։

—Սէլանիքտէն փետրվար 20 թարիխի իլէ Լէվենթ Հէրըլտա եազըլմըշ տըր.

Հէր նէ գատար շէհրիմիզէ բէք չՕգ միլլէթէն վիրուտ իյլէտի իսէ տէ, կէրէք շէհիրտէ վէ կէրէք ճիվարլարընտա ասայիշէ ասլա խալկ կէլմէտի։ Կէրէք չըմնընտըֆէր, վէ կէրէք գարա վէ տէնիզ թարիգի իլէ պուրաեա միւրուտ իտէն միլլէթճիլէրին մըգտարը 15 պին նէֆէրտէն աշագը տէյիլ տիր։ Միլլէթճիլէրին իչինտէ հէր միլլէթտէն ատամ վար, մէսէլա, Պօշնաք, Պուլղար, Բօսնաք, Թաթար, Բում, Զէրքէս, Արնավուտ, Ուլահ, Եէհուտի, վէ Զինկեանէսի մէվճուտ տուր։ ՍՕգագլարըմրգտա պօշ կէզէն ատամարընն հատտ ու հիսապը եօգ տըր. եալընըզ թաթարլար տըր քի իշ արամագտա տըրլար։

Միլլէթճիլէր սըհհէթճէ էյի հալտէ տէյիլ տիրլէր. զաթէն պունլար կէլմէզտէն էվվէլ, շէհիրտէ էնվայի խասթարդ զուհուր իտէրէք պիր չՕգ ատամ թէէլֆ օլմագտա իտի. միլլէթճիլէր իսէ թիֆօ իլէ գըզամուգ իլլէթինի պիրլիքտէ կէթիրտիլէր։ Ֆէկլաքէթիմիզ թէքմիլ օյմագ իչին, ինէքլէր իչինէ իլէթի սարիա տիւշիպ, վիլաէթին պագը մահէլլէրինտէ խայրէճէ հայվան գըրըլմագտա տըր։ Քօսօվա Միւսլիմանլարընտան պինլէրճէսի գաշըզ Սէլանիեէ տօղրու կէլմէք իսթէեօրլար իսէ տէ, վալիմիզ Իպրահիմ բաշա հազրէթլէրի, Քօսօվա վալիսի իլէ պիլ իթթիֆագ, մէզքուր հիճրէթի մատտէսինէ գարշը կէլմէքսէզ տիր։ Վալիյի միւշարիէյի գաշագլարը նագլ իթմէմէսինի շըմնընտըֆէր իտարէսինէ էմր իթտի։ Միլլէթճիլէր գարշը գոյտուգլարընտա, զապթիեէ ճէպպ իթմէկլէրի իչին շըմնընտըֆէր մէմուրլարընա բուխասթ իթա օլունտու։ Թէտաարլրի մէզքուրէ սայէսինէ, հիճրէթին էօնիւ ալընընպ սէֆաէթ ագալաճագ տըր։

Խասթախանէլէրիմիզ խասթա վէ մէճբուհ իլէ տօլու տուր։ Հիւքիւմէթի մահէլլէրէ, Հիլալը Ահմէր գօմիթէսի, վէ էհալիսէն պագըլար, պու պիչարէ ատամլարա մուավէնէթ իթմէք իչին էլէրինտէն կէլէն զայրէթի տիրիլ իթմէմէքտէ տիրլէր։ Պուրա գատընլարը իեանէ ճէմի իչին գօմիթէ թէէքիլ իտիպ, չիմտիեէ գատար 3 պին ֆրանգտան գիեատ թօքլատըլար։

1774 ՍԷՆԷՍԻՆՏԷ ՀԻՆՏԻՍՏԱՆՏԱ

ՎԷՖԱԹ ԻԹՄԻՇ ՕԼԱՆ ՀԱԶԻ ՂԱԶԱՐ ԳՐԻԳՈՐԵԱՆԸՆ ՎԷՐԱՍԷԹԻՆԷ ՏԱՑԻՐ ԻԼԱՆ ՏՐ

—

Պոմպայտա մուգիմ մահքէմէյի Ալիկէ թարաֆընտան սուտուր իտէն էմր ու գաբար իպթիդասընճա, միւթէվէֆա Ցակոբ վէ Յոսէֆի Իաքէնտէր օղուլարընն, վերասէթի մէզքուրէ հազգընտա վուգուեաֆթէ օլան տավալարընա տայիր չուհուտ վէ խալթարընը իսթիմա, վէ վերասէթի մէզքուրէյէ հիսսէտար օլմագ իսթիհգագընը իտտաա իտէն էվվաթը սայիրէնին տախի, թագրիր վէ իֆտտաթը վագասընը զապթ ու տրճ իթմէք իւզրէ, Ինկիլթէրրա տէվլէթինին Տէրիսաատէթտէքի ժէնէրալ Գօնսօլսու, վէ մահքէմէյի Ալիկէսի հաքիմի միւսիւ Ճոն Հէնրի Ֆոսէթ մէէմուր նասապ ու թայեին պույուրուլմուշ օլտուզունտան, վերասէթի մէզքուրէյէ հիսսէտար օլմագ հազգընը իտտաա իտէն էվվաթ հէր քիմլէր իսէ, քեաֆիֆէսինին, կէլէճէք ալաֆրանկա նիսանընն իսթիտասընտա, մահքէմէյի մէզքուրէյէ կէլմէլէրինին մաթլուպ իտուհի, իլան օլունուր։ 1

Փարիս զազէթալարընտան Պոլէյլ (կիւ-նէչ) նամ զազէթատա, շու սիզգաթա, վէ տէվլէթ վէ միլլէթիմիզ իչին իպրէթ ալմագլըղա չաեան պիր պէնտ օգուտուղունտան, թէրճէմէսինի պէեան իտէրիզ։

«Մ. Դ Իբբօնուն, Էվրօպանըն վէ Ամերիգանըն, միւխթէլիֆ մահէլլէրինտէ տէրքեար օլան մէարիֆլէրի վէ եախօտ մէքթէպլէրի հագգընտա գալէմէ ալարագ թապ ու նէշր իթտիրտիկի շաեանը միւթալաա քիթապտա, Շարդ գընթասընտա, եանի Ռուսիատա պուլունան մէքթէպլէր հագգընտա վիրմիչ օլտուղու շու սթիտէքի մալիւմաթ, այէլխուսուս վագթի հալիմիզ իզթիզասընճա, պիւյիք էհէմմիյէթի պուլունտուղունտան, տէրճ ու պէեանընը միւֆիտ ատտ իյէ-միշիզ տիր։

ՐՈՒՍԻԱՏԱ ՊՈՒԼՈՒՆԱՆ ԳԸԶԼԱՐ ՄԷՖԹԷՊ-ԼԷՐԻ, ՎԷ ԹԷՏՐԻՍ ԻՏԻԼԷՆ ՈՒԼՈՒՄ ՈՒ ՖԻՆՈՒՆ ՀԱԳԳԸՆՏԱ ՄԱԼԻՒՄԱԹ

«Հէր քէսին էֆքեարը պու պապտէ հէր նէ օլուր իսէ օլսուն, շու սահիհ տիր քի, պու կիւնքի կիւն Ռուսիատա, գատըն ճինսինին Թալիմ ու Թէրպիյէսի մատտէսի, ումում խալզըն մէնֆաաթընը մուճիպ օլաճագ պիր մատտէ տիր տէյի ինանըլըպ վէ էհէմմիյէթի լազըմէ վիրիլմէքտէ օլտուղունտան, եալընըզ Միւճթէմէյի Ամերիգա միւսթէսնա Թութուլտուղու հալտէ, տէյ՛լ եալընըզ պիրինճի տէրէճէտէ, եանի ատի մէքթէպլէր, իլլա իքինճի տէրէճէտէ վէ եիւքսէք տէրէճէտէ օլան մէքթէպլէր տախի, սայիր մահէլլէրին քեաֆֆէսինտէն գիեատէ պուլունմագտա տըր։

«Ռուսիատա քեաֆֆէյի ալիմլէր, դըզլար մէքթէպլէրինէ էհէմմիյէթ վիրէրէք, անլէրին Թարագգը վէ Թէգաատիւմլէրինէ չալըշմագտա օլտուգտան պաշգա, տարիւլ ֆիւնունլար, մէսէլա Գազան շէհրի տարիւլֆիւնունու մուալիմլէրի տախի, Փարիսին ալիյիք մէքթէպլէրինտէն էն չէօնրէթլիսի վէ էն սթիզի օլան Սօրպոնտա վիրիլն տէրսլէր կիպի տէրսլէր Թէտրիսի իչին, զըզլարա մախսուս տէրսխանէյէր քիչատ իյէմիչէր տիր քի, մէրգուման ալիմլէր, կէրէք հէր կիւնիւք զազէթալարա, վէ կէրէք բիսալէյէրէ պէնտլէր վիրէրէք, Ֆրանսատան գիեատէ, Ռուսիատա, մէարիֆտէն պահս իթմէքտէ, վէ էնվայի միճատէլաթա տախի կիրիշմէքտէ տիրլէր։

«Շունա տախի տիգգաթ լազըմ տըր քի, Ռուսիատա, ալէսսէվիյէ, գատըն թայիֆէսի, էհալինին հէր սընըֆընտա, էրքէքտէն գիեատէ ուլու պիր մէրթէպէտէ պուլունմագտա տըր։ չէյլէ քի, գատըն թայիֆէսի, էրքէքլէրտէն գիեատէ չէվիք վէ իչկիւզար, վէ չալըշգան վէ զէքի տիրլէր։ մէսէլա, գըզ մէվսիմինտէ, քէօյլէրտէ էրքէքլէր պոշ պոշ վագըթլար կէչիրիպ, վէ օճագլար պաշընտա ույգուլար չէքմէքլէրի թագտիրտէ, գատընը՛ր իսէ, մուզայիրի օլարագ, էնվայի խըզմէթլէր իլէ իշթիղալ իտիպ, վէ բէչկիրլէր վէ սայիր գումաշլար տօգումագտա տըրլար։

«Սէն-Բէթէրսպուրկ տար իլ Ֆիւնունու մուալիմլէրինտէն պիրինին պանա եազտըղընա կէօրէ, մէրգում կէրէք էրքէք վէ կէրէք գըզ չօճուգլար մէքթէպլէրինտէ աէրս վիրմէքտէ օլտուղունտան, նապարը տիգգաթ վէ մուգայէսէյէ ալտըգտա, գըզլարըն իսթիտատ վէ գապկիյէթլէրինի, տահա պիեատէ մէրթէպլէտէ պուլմուչ տուր։ վէ պու ֆարգ, եալընըզ մուվագգաթ սուրէթտէ օլմաեընը, իլլա, օն եաշընտան թա եիկիրմի պէչ եաշընտա օլան էրքէք վէ գըզլար իւզէրինտէ թէճրիպէ իյէտիկինտէն, այնի նէսպէթ իւզրէ տէվամ իյէմէքտէ օլմասընը կէօրմիչ տիր։ Պու ճիւմլէ իյէ տասխի, պիր մատտէ իւզէրինէ մուհաքէմէլէր իտիպ, վէ միւքիլ իտէյարա ագլ ու ֆիքր իրտիրմէքլիք խուսուսունտա գուհուրա կէլէն գապկիյէթսիզլիք իսէ, իքի ճինատէ տասխի այնի տէրճէտէ պուլունտուղունտան, պունլարընը գիհնէրի, գավանինի ումումիյէյի իլմիյէյի կիւճճէ գավրաեապիլմէքտէ իսէ տէ, թէֆէրրիսաթընը չաբուգ թութապիլմէքտէ տիրլէր։

«Էվվէլլէրի, կէնճ գըզլար, վագաա, քէնտի իլիմլէրինի պիթիրտիքտէն սոնրա, ֆայիտէլի սուրէթտէ պիր նիքեահ թահթընա կիրմէքտէն պաշգա չէյ տիւշունմէքտէ ատյիլ իտիլէր, նասըլ քի, հալէա չիմտի տասխի, այնի էֆքեար վէ այնի արզուտա պուլունմագտա տըրլար։ Պունլարընը պու հալէրի սուրէթի գահիրլէրինատէն, եանի, էսասէն զաեէթլէ սատիսալանէ օլուպ, վէ Ամերիգա գըզլարը իւզէրլէրինտէ կէօրիւլէ կէլմէքտէ պուլունան աշգպագլըղա մանէնտ պիր նէվի աշգպագլըղլարընտան տախի, գօլայճա ֆիէհմ ու ֆարգ օլունապիլմէքտէ տիր։ հալպուքի, էսնաֆ ֆամիլեա էվլատը օլուպ տա, իքինճի տէրէճէ մէքթէպլէրտէն թահսիլի ուլում ու ֆիւնուն իտէրէք չըգմագտա պուլունան գըզլար իսէ, էվլէնմէզտէն էվվէլ վէ գիեատէ, բարա գաղանաճագ պիրէր թարիգ թութմագլըղը տիւշունմէքտէ տիրլէր։

«Պունլարտան չօգլար, հօճալըգ թարիգինի թութմագտա իսէլէր տէ, էսկի օլուսնուր քի, մէքթէպլէրին սաեըսը, պունլարընը սաեըսընա հէնուզ ճէվապ վիրիր մէրթէպէտէ պուլունմատըղընտան, անճագ տէօրթտէ վէ պէլքիսէ օնտա պիրի մէմնուն օլաճագ սուրէթտէ մէէմուրիյէթ պուլապիլմէքտէ տիր։

«Պունլարտան պագզլարըտա հէքիմլիք թարիգինի թութմագտա իսէլէրտէ, օլ խուսուստա տախի, հօճալըգտան գիեատէ պիր մէնֆաաթ կէօրէմմէքտէ տիրլէր, շունքի, միգտարը քիֆայէտէ միւշթէրի պուլամագտա տըրլար։

«Ռուսիատա գըզլար իչին, խասսէթէն հէքիմլիք տէրսլէրի վար տըր, վէ պունլար քէմալի խահիշ վէ արզու իլէ չալըշմագտա, վէ հիւսնի նէթիճէյի տահիհէ իպրազ իտէպիլմէքտէ տիրլէր։ Վէ պունլարտան պագզլարը, բէք սէրպէսթ էֆքեարլարա զահիպ օլարագ, պաշգա պիր թավր ու հարքէթ բէյտա իթտիքլէրինտէն, էվվէլ էմիրտէ պունլարա, քէնտի թապիրլէրինճէ, «նիհիլիսթ» եանի «իսթիալճը գատընլար» սըֆաթը վիրիլմիչ տիր։

«Պունլարա վիրիլէն հէքիմլիք տէրսլէրինէ, գիեատէսիյլէ տիգգաթ վէ իհթիմամ օլունմագտա օլտուղունտան, սէմէրէյի հասէնէսի կէօրիւլէճէկինտէ, ասլա իչթիսլահ եօգ տուր։

«Գատընլարա մախսուս օլան հէքիմլիք տէրսլէրինին Թահսիլի իչին պէշ սէնէ միւտտէթ Թախսիս օլունմագ չ օլուպ, վէ 1875 սէնէսինտէ իսէ, 73 նէֆէրի Նէհուտի, 19 նէֆէրի Լէհլի Գաթօլիք, վէ 11 նէֆէրի Բըրօթէսթան օլտուղու, վէ տիկէրլէրի տախի Օրթօտօքս քիլիսէսինէ Թապի օլանլարտան իպարէթ պուլունտուղու հալտէ, ճէմման 430 նէֆէր Թալէպէ պուլունտուղու, անլաշըլմըշ տըր։

«Պու գըզլար հէքիմլիք տէրսլէրինէ, սայիր մէքթէպլէրտէ լազըմ կէլէն իլիմլէրի Թահսիլ իտիպ, վէ նիզամէն իմթիհանլարընը կէչիրտիքտէն սոնրա գապուլ օլունմագտա տըրլար։

«Պունլարընը քեաֆֆէսի էսնաֆ ֆամիլեալարտան օլուպ, վէ էքսէրի 20–25 եաշընտա իսէլէր տէ, իչլէրինտէ պազէն 30 եաշընտա օլանլար տախի պուլունմագտա տըր։ վէ հաթթա, խայլիճէ էվէնմիշ գատընլար տախի պուլունտուղու մուհագգագ տըր։

«Պու իլմէ միւսթահիտ օլմագլըգ իգպալիյէ մէսուտ պուլունան Ռուսիա գըզլարը, եալընը՛զ քէնտի վաթանլարընտա Թահսիլ իւզրէ պուլունմաեըպ, իլլա պիր չօգ գըզլար տախի, Սիւխին հէքիմլիք մէքթէպլէրինտէ տախի Թահսիլի իլմ իյէմէքտէ տիրլէր։ Վէ հաթթա, Ֆրանսատա մէքթէպէ գապուլ օլունանլար տախի, իպրազը Թէգատիւմ իյէմէքտէ տիրլէր, նասըլ քի, տահա պու եազընլարտա, հէքիմլիք մէքթէպիմիզ մուալիմլէրինտէն Մ. Տօգթէօր Վէրնէօյ Թարաֆընտան, մատմազէլ Ջէնայիտ Օգունդօֆ հագգընտա վէ պիր սուրէթի ալէնիտէ, գուհուրա կէլմիչ օլան մէհմ ու սիթայիչի ազիմէր, պու սահիհլիկի Թաստիգ իյէմէքտէ տիրլէր։ չէյլէ քի, միւմայիլէյհ տօգթէօրուն չէհատէթինէ նէզարէն, մատմազէլ Ջէնայիտ, Թէէլիֆ իյէտիկի քէնտի տօգթէօրլիք «Թէպլին»տէ, (1) զ՛այէթ միւհիմմ պիր մէսէլէտէն, եանի, ինսանըն տամարլարը իչինէ էթէր Թապիր օլունան հալանընը նազլիյլէ, գանճա տէրքեար օլան գայիֆլիկին տէֆի չարէսինտէն պահս իթմիշ, վէ ըէք ալա տա մուվաֆֆագըյյէթ իգհար իտէպիլմիչ տիր։

«Ալաբզըմ մալիւմաթա կէօրէ, էլ հալէթ իւլ հազիհի, երիկրմի եէտի նէֆէր Ռուսիա գըզլարը վէ գատընլարը, դայէթլէ տիգգաթը սուրէթտէ, պիզիմ հէքիմլիք մէքթէպիմիզտէ, Թահսիլի իմ իւզրէ պուլունուպ, վէ մուալիմլէրիմիզ խասսէթլէրինէ տախի, բրաթիգաեա չալըշմագտա տըրլար։ էկէր Ֆրանսամըզընը գըզլարը վէ գատընլարը տախի, չու Թաբիգէ սիւլիք իտէրէք, սայիր պիր չօգ միլլէթլէր գատընլարը միսիլու, քէնտիլէր իչին, հէմ միֆիտ վէ հէմտէ նամուսու պիր Թիճարէթ մէնպաի քիչատ իյէ յէճէք օլսալար, քէմալի մէմնունիյէթիմիզի մուճիպ օլաճագլարընտա չիւպհէ ճայիզ տէյլէ տիր։

«Մատտամքի, չու սօն սէնէլէրտէ, չօգ մէմալիքլէրտէ, մէարիֆի ումումիյէ, եանի, խալզըն Թալիմ ու Թէրպիյէսի հագգընտա, խասսէթէն Թանզիմ օլունան բաբրօրթօլարընտան, ինքեար գապուլ իթմէզ սուրէթտէ անլաշըլմըշընա կէօրէ, պիր միլլէթտէ, մէտէնիյյէթ տէնիլէն չէյ, անճագ գատընլարընը Թալիմ ու Թէրպիյէսի նէսպէթինտէ պուլունապիլմէքտէ տիր, տիմէք տիր քի, սէրպէսթճէ տիշունիպ վէ տիյէպիլիրիզ քի, Ռուսիատա գըզլարընը Թալիմ ու Թէրպիյէսինէ գիեատէսիյլէ էհէմմիյէթ վիրիէրէք, միւքին օլտուղու մէրթէպէտէ, էն եիւքսէքիլմէր Թահսիլ էթտիրիլմէքտէ, վէ գատը ու հայսիյյէթլէրի Թէրճի գըլընմագտա տըր, պինանէն ալէյհ Թապիաթիյէ, պունուն պիւյիք պիւյիք սէմէրէլէրի կէօրիւլճէք տիր։

«Ռուսիատա, Թա Պիւյիք Բէթրօ զէմանընտան պէրու, միլլէթին կէրէք ճէմիյեէթէ տայիր ատապ ու ալալագընճա, վէ կէրէք ուսուլ ու ատաթընճա, Ֆէվզէլատէ սուրէթտէ հիւսնի Թէէսիրի կէօրիւլէ կէլմիչ տիր։ Վագաա Ռուսիա, քէնտի ասկէրճէ տէրքեար օլան Թէգատիւմ վէ Թարագգըը, վէ իտարէճէ Նիզամ ու ինթիզամը դավիսի ճիհէթլէրիյէ, քէնտի պիր գաչ էհլիյէթլի, տիրաեէթլի, վէ Ֆէթհին հիքմէտարլարընա պօրճլու պուլունմագտա տըր, լաքին, չու տախի ինքեար օլունամազ քի, Ռուսիա ճէմիյեէթինի, տիւնեանընը էն աթիգ մէտէնի միլլէթլէրի ճէմիյեէթլէրինէ միւսաֆի պուլունմագլըգ չէրէֆ ու իգպալինէ նայիլ գըզլանլար տախի, Մարի Ֆէօտօրօվնա, Աննա Իվանօվնա, Էլիզավէթ, իքինճի Գաթարինա, վէ շիմտիքի իմբէրաթօրիչա օլմուշլար տըր, չիւնքի, պունլար, ալիմլէրէ վէ էհլի հիւնէրլէր հիւրմէթ վէ րիաեէթ իտէրէք, վէ ալէյհատսուս, հէր սընըֆ ուլում ու ֆիւնուն մէքթէպլէրի Թէէսիս վէ քիչատ իյէ յէրէք, Ռուս ճէմիյեէթինին գատը ու հայսիեէթ վէ նէզաքէթի Թարագգըլարընա չալըշմըշլար տըր։

«Հէյլէ չիմտիքի իսիէրաթօրիչա, գըզլարընը Թալիմ ու Թէրպիեէլէրինէ մախսուս պուլունան պիյիք մէքթէպլէրի, քէնտի Թահթը նէզարէթի ալիեէսինէ ալմագլըզը, տայիմա, քէնտիճէ պիր ֆէրիզէյի ագիմէ ատտ իյէմիչ տիր քի, պունու տա, պիր խուսուս, եանի, մէզքիր մէքթէպլէրին նէզարէթինէ, քէնտի Թարաֆընտան Թայեին իյէմիչ օլտուղու մէէմուրինէն, վազիֆէլէրինի լայըզըյա իքա վէ իճրա իյէմէլէրի զըմընտա իպրազ իյէսիկի տիգգաթ ու իհթիմամ ասարը ճիւմլէսինտէն օլարագ, Մօսգա չէհրինտէ վագը օլուպ, վէ Սէնթ-Գաթէրին Թէսմիեէ օլունան բահիպէլէր Թարիգաթը մէքթէպի միւտիրիսի մատամ Մինկուլվէ, 1877 սէնէսի Թէմմուզու իպթիտասը Թարիխիյէ եազմըշ օլտուղու չու պիր գըզա մէքթուպ, քեամիլէն Թաստիգ իյէմէքտէ տիր։

«Լիսպօվ Սէրկիսիէվնա։ Պու կիւն եիկիրմի պէչ սէնէտէն պէրու տիր քի, քէնտի տէրիհտէ իյէտիկինիզ չաեանը մէսէ ու սէնա մէէմուրեէթինիզի, 1840 սէնէսինտէ, Թալիմ ու Թէրպիեէնիզի պիթիրմիչ օլտուղունուզ, Մօսգա չէհրինին Սէնթ-Գաթէրին Թարիգաթը մէքթէպինտէ պաշլամըշընըզ տըր։ Մէքթէպտէ կէչիրմի, օլտուղունուզ չըրագլըգ էօմրիանը վէ հալ ու հարէքէթլէրինի Թահթը նազարը տիգգաթա ալմըշ օլտուղունուզ հալտէ, մէքթէպճէ պիր գաչ նէվի մէէմուրիյեէթլէրտէ պուլունտուգտան սոնրա, նիհայէթ միւտիրրիյեէթմէէմուրիյեէթինէ տախի կէչմիշ, վէ օն սէնէտէն պէրու տախի տէվամ իյէմէքտէ պուլունմուչունուզ տուր, վէ քէմալի խօշնուտի իւզրէ տէրխաթը իյէմէքտէ յիմ քի, Թալիմ ու Թէրպիեէ ճիհէթլէրինճէ տէրքեար օլան Թէճրիպէյէրինիզ, կիւնէն կիւնէ տայիմա Թէքսիր պուլուգտան պաշգա, պիր Թարաֆտան տախի ղայրէթ վէ մուհասպէթի մատէրանէնիզի ու արթըրարագ իլավէ իյէմիչ օլտուղունուզտան, իւհտէնիզ իհալէ գըլընմըշ օլան մէքթէպլէն, ատէթա պիր խայըրխահը օլմուչսունուզ տուր։ Սիպին իչին էն գիեատէ ճէլի սաեըլան պէչյէ պիր կիւնտէ, քէնտի թախանէլէրին ոչ տախի, բրաթիգաեա չալըշմագտա տըրլար։ էկէր Ֆրանսամըզընը գըզլարը վէ գատընլարը տախի, չու Թաբիգէ սիւլիք իտէրէք, սայիր պիր չօգ միլլէթլէր գատընլարը միսիլու, քէնտիլէր իչին, հէմ միֆիտ վէ հէմտէ նամուսու պիր Թիճարէթ մէնպաի քիչատ իյէ յէճէք օլսալար, քէմալի մէմնունիյյէթիմիզի մուճիպ օլաճագլարընտա չիւպհէ ճայիզ տէյլէ տիր։

«Մատտամքի, չու սօն սէնէլէրտէ, չօգ մէմալիքլէրտէ, մէարիֆի ումումիյէ, եանի, խալզըն Թալիմ ու Թէրպիյէսի հագգընտա, խասսէթէն Թանզիմ օլունան բաբրօրթօլարընտան, ինքեար գապուլ իթմէզ սուրէթտէ անլաշըլմըշընա կէօրէ, պիր միլլէթտէ, մէտէնիյյէթ տէնիլէն չէյ, անճագ գատընլարընը Թալիմ ու Թէրպիյէսի նէսպէթինտէ պուլունապիլմէքտէ տիր, տիմէք տիր քի, սէրպէսթճէ տիշունիպ վէ տիյէպիլիրիզ քի, Ռուսիատա գըզլարընը Թալիմ ու Թէրպիյէսինէ գիեատէսիյլէ էհէմմիյէթ վիրիէրէք, միւքին օլտուղու մէրթէպէտէ, էն եիւքսէքիլմէր Թահսիլ էթտիրիլմէքտէ, վէ գատը ու հայսիյյէթլէրի Թէրճի գըլընմագտա տըր, պինանէն ալէյհ Թապիաթիյէ, պունուն պիւյիք պիւյիք սէմէրէլէրի կէօրիւլճէք տիր։

«Ռուսիատա, Թա Պիւյիք Բէթրօ զէմանընտան պէրու, միլլէթին կէրէք ճէմիյեէթէ տայիր ատապ ու ալալագընճա, վէ կէրէք ուսուլ ու ատաթընճա, Ֆէվզէլատէ սուրէթտէ հիւսնի Թէէսիրի կէօրիւլէ կէլմիչ տիր։ Վագաա Ռուսիա, քէնտի ասկէրճէ տէրքեար օլան Թէգատիւմ վէ Թարագգըը, վէ իտարէճէ Նիզամ ու ինթիզամը դավիսի ճիհէթլէրիյէ, քէնտի պիր գաչ էհլիյէթլի, տիրաեէթլի, վէ Ֆէթհին հիքմէտարլարընա պօրճլու պուլունմագտա տըր, լաքին, չու տախի ինքեար օլունամազ քի, Ռուսիա ճէմիյեէթինի, տիւնեանընը էն աթիգ մէտէնի միլլէթլէրի ճէմիյեէթլէրինէ միւսաֆի պուլունմագլըգ չէրէֆ ու իգպալինէ նայիլ գըզլանլար տախի, Մարի Ֆէօտօրօվնա, Աննա Իվանօվնա, Էլիզավէթ, իքինճի Գաթարինա, վէ շիմտիքի իմբէրաթօրիչա օլմուշլար տըր, չիւնքի, պունլար, ալիմլէրէ վէ էհլի հիւնէրլէր հիւրմէթ վէ րիաեէթ իտէրէք, վէ ալէյհատսուս, հէր սընըֆ ուլում ու ֆիւնուն մէքթէպլէրի Թէէսիս վէ քիչատ իյէ յէրէք, Ռուս ճէմիյեէթինին գատը ու հայսիեէթ վէ նէզաքէթի Թարագգըլարընա չալըշմըշլար տըր։

«Հէյլէ չիմտիքի իսիէրաթօրիչա, գըզլարընը Թալիմ ու Թէրպիեէլէրինէ մախսուս պուլունան պիյիք մէքթէպլէրի, քէնտի Թահթը նէզարէթի ալիեէսինէ ալմագլըզը, տայիմա, քէնտիճէ պիր ֆէրիզէյի ագիմէ ատտ իյէմիչ տիր քի, պունու տա, պիր խուսուս, եանի, մէզքիր մէքթէպլէրին նէզարէթինէ, քէնտի Թարաֆընտան Թայեին իյէմիչ օլտուղու մէէմուրինէն, վազիֆէլէրինի լայըզըյա իքա վէ իճրա իյէմէլէրի զըմընտա իպրազ իյէսիկի տիգգաթ ու իհթիմամ ասարը ճիւմլէսինտէն օլարագ, Մօսգա չէհրինտէ վագը օլուպ, վէ Սէնթ-Գաթէրին Թէսմիեէ օլունան բահիպէլէր Թարիգաթը մէքթէպի միւտիրիսի մատամ Մինկուլվէ, 1877 սէնէսի Թէմմուզու իպթիտասը Թարիխիյէ եազմըշ օլտուղու չու պիր գըզա մէքթուպ, քեամիլէն Թաստիգ իյէմէքտէ տիր։

«Լիսպօվ Սէրկիսիէվնա։ Պու կիւն եիկիրմի պէչ սէնէտէն պէրու տիր քի, քէնտի տէրիհտէ իյէտիկինիզ չաեանը մէսէ ու սէնա մէէմուրեէթինիզի, 1840 սէնէսինտէ, Թալիմ ու Թէրպիեէնիզի պիթիրմիչ օլտուղունուզ, Մօսգա չէհրինին Սէնթ-Գաթէրին Թարիգաթը մէքթէպինտէ պաշլամըշընըզ տըր։ Մէքթէպտէ կէչիրմի, օլտուղունուզ չըրագլըգ էօմրիանը վէ հալ ու հարէքէթլէրինի Թահթը նազարը տիգգաթա ալմըշ օլտուղունուզ հալտէ, մէքթէպճէ պիր գաչ նէվի մէէմուրիյեէթլէրտէ պուլունտուգտան սոնրա, նիհայէթ միւտիրրիյեէթմէէմուրիյեէթինէ տախի կէչմիշ, վէ օն սէնէտէն պէրու տախի տէվամ իյէմէքտէ պուլունմուչունուզ տուր, վէ քէմալի խօշնուտի իւզրէ տէրխաթը իյէմէքտէ յիմ քի, Թալիմ ու Թէրպիեէ ճիհէթլէրինճէ տէրքեար օլան Թէճրիպէյէրինիզ, կիւնէն կիւնէ տայիմա Թէքսիր պուլուգտան պաշգա, պիր Թարաֆտան տախի ղայրէթ վէ մուհասպէթի մատէրանէնիզի ու արթըրարագ իլավէ իյէմիչ օլտուղունուզտան, իւհտէնիզ իհալէ գըլընմըշ օլան մէքթէպլէն, ատէթա պիր խայըրխահը օլմուչսունուզ տուր։ Սիպին իչին էն գիեատէ ճէլի սաեըլան պէչյէ պիր կիւնտէ, քէնտի վապիֆէյի մուգատտէսինիզի քէմալի սըրգ ու խալիսէթ իլգրէ իֆա իյէմէնիզտէն տօրտաեը, վիճատան նըզդատա պիր մէմնունիյեէթ մի քեաֆֆաթ էսէրի հիսս իտէճէկինիզ միսիլու, պունճա կէնճ գըզլարա վիրմէքտէ օլտուղունուզ հաեաթպախշ Թալիմ ու Թէրպիյինին Թէկէքքիւրի տախի, իսթիգպալ իչին պիր միւքեաֆֆաթը պի սլահա սաեըլսա սէպա սըր։

«Իմտի, պու կիւնիւ քէնտիմճէ պիր Ֆուրսաթ ատտ իտէրէք, պէտիտար օլան գայրէթի ապիմէ վէ խըրամէթի մէտիտէնիզտէն տօրտաեը, գալպիմտէ հիսս իյէմէքտէ օլտուղում մահզուզիյէթի քէսիրէյի իպգհարէ միսարաաթըմը պէրապէր, մահզուզիյէթի մէգքիրէմէ պիր նէշանէյի ալէնիյէ օլմագ իւզրէ, հէմիյէյի սաղիրէմի տախի Թագտիմ իտէրիմ։ Վէ, ուզուն միւտատէթ տահա չու խըրամէթի միֆիտէնիզտէ տէվամ ու իգտամ իլէ, սայ ու հիմմէթինիզէ իհալէ գըլընմըշ օլան օ կէնճ չօճուգլարընը խայր ու մէնֆաաթընա չալըշմագլըզընըզը, կզճան ու տիլ արզու իյէտիկիմ միսիլու, հէմիշէ հագգընընզտա հիսսնի Թէվֆիճիհիմիսն պէր գարար գալաճաղընը տախի պէեան իյէրիմ։

Ալէքսանարի ՄԱՐԻ։
1877 յուլիս 1

«Ռուսիանընն գուվվէթ ու ազամէթ վէ պագասընը, անճագ պիր խուսուս մուճիպ օլապիլճէք տիր, վէ օ տա պաշգա պիր չէյ օյմաեըպ, իլլա Թա պիյիք Բէթրօ զէմանընտան պէրու տէվամ իտէկէլն պիր ֆիքրի ապիմ վէ ֆեյ՛ի միւքիլիւն հալի, եանի, պիր չօգ միւխթէլիֆ ճինսլէրտէն միւրէթթէպ պուլունան էհալիսինին, մագսէտ ու էֆքեար ճիհէթլէրիյյէ միրեշիպ եէք վիճուտ վէ եախօտ պիր խամուր օյմալարընյա վիճուտ կէլէպիլճէք տիր։ Պին սէքիզ եիւզ ալթմըշ պիր սէնէսինտէ, ազատ իտիլէրէք Թօբրագ սահիպի գըլընան էլի միլիօն էսիրլէրին, եէնի վէ մանէվի վէ ագալի պիր էօմրէ մալիք օլմագլըղա պաշլանկըճլարը, պաշգա պիր Թարիգ ու Թէտպիր իլէ պաշա չըգարըլարագ իքմալէ իրտիրիլմէեիսլ, իլլա, կէրէք հիքմէթ, կէրէք սանճագլար, վէ կէրէք գազալար Թարաֆընտան, կէրէք գըզ վէ կէրէք երքէք, վէ հէր էհալիյինին հէր սընըֆընընը Թալիմ ու Թէրպիեէսի զըմընտա զուհուրա կէլմիչ օլան օ Թէչէպպիւսի ազիմ սաեէսինտէ օլապիլճէք տիր։

«Իմտի, գաթէն, էսիրլիք վագթինտէ վէ դէմանը մազիտէ էհէմմիեէթի տէրքեար վէ միճէրրէպ օլան գատընը Թայիֆէսինին մուավենէթի մանէվիեէսի, պիթ Թապէ շիմտի, մէզքուր էսիրլիք գազագըզտան սոնրա, տահա գիեատէ վէ պիթիեն պիթիեն էհէմմիյեէթ քէսպ իթմիշ տիր։ Հալ պու քի պունուն հուսուլի իչին տախի, հէր տէրճէճէտէն օլան մէքթէպլէրին Թէքսիրինէ, հէր չէյտէն գիեատէ վէ հվվէլ լիւզում կէօրիւլճէկկինտէ չիւպհէ եոզ տուր։ Վէ պունուն տախի հուսուլի, տահիպ սէրվէթ պիր Ռուս պագիրկեան Թարաֆընտան պուհուրա կէլմիչ օլան իհթիշամը վէ չէրէֆի պիր հիսնի իսրէթին տտարը պէրկիզիպ էսինէ մէնութ վէ միհթաճ պուլունմագտա տըր։ չէյլէ քի, մէրգում զաթ, գըզ վէ էրքէքլէր Թալիմ ու Թէրպիեէսի նիեէթի մէմտուհէսիյլէ, միլլէթ 17 միլիօն Ֆրանգ իհտտա վէ վասիյեէթ իյէմիչ տիր (հայ՛Ֆ քի, պու Ֆարիզէթ Ֆրանսատա, հէնուզ պիր ատէթ հիքմիւնէ կէչմէմիչ տիր)։

«Զօգ ճիհէթլէրճէ Միւճթէմէյի Ամերիգաեա միւչապէհէթի տէրքեար օլան, վէ անընն կիսլի դայէթլէ վասի պուլունան Ռուսիատա տախի, այնի մուհասէնաթ վէ Թարագգըեաթընն միւչահէտ օլունմասը, մէէմուլի գավիտէն պուլունմագտա տըր։ Պու կիւնքի կիւն, Ամերիգանընն գուվվէթի մանէվիյեէսինի Թէչքիլ իյէմէքտէ պուլունան, եանի ումումի խալգ իչին աշգդ օլան մէքթէպլէրտէ, էկէր եալընը՛զ էրքէքլէր տէրս վիրիպ վէ հօճալըգ իթմէքտէ օլսա իտիլէր, չէյլէ քի, մահէլլի մէզպուր մէքթէպլէրինտէ խըրամէթ իթմէքտէ օլան իչ եիւզ պին քէսանընն, էկէր իքի եիւզ պին նէֆէրի գատընն մուալիմլէր (վարժուհիլէր) տէն իպարէթ օրմուչ օրմասա իտիլէր, վէ նիհայէթ էկէր, էրքէք չակ բատանա աշգդ օլան էն եիւքսէք ուլում ու ֆիւնուն մէքթէպ վէ մէտրէսէլէրինին գաբուլարը, գըզլար իչին գաբալը Թութուրմուչ պուլունսա իտիլէր, մէզքիր մէքթէպ վէ մէտրէսէլէրտէն հուսուլ կէլէն այնի սէմէրէ վէ մէնֆաաթընն հուսուլ, ասլա միմքին օլամազ իտի։ վէ պինանէն ալէյհ, իչթէ Ռուսիա տախի այնի հալտէ, եանի այնի սուրէթտէ մէքթէպլէ-

---

(1) Ատէթտէն օլտուղու իւզրէ, հէր հէքիմ տիպլօմասընը ալաճաղը վազըթ, հէքիմճէ պիր մէսէլէ իւզէրինէ պահս իտէրէք, պիր ըիսալէ Թէէլիֆ իլէ հօճալարընա Թադտիմ իտէր քի, օնա «Թէպ» Թէսմիյէ օլունուր։

րէ , վէ գատըն Թայիֆէսինտէն մուալլիմէ-
ւերէ միւհթաճ պուլունմագտա , վէ ֆիւ-
վագրտա պու իհթիւաճը հիսս իտէրէք ,
այնի Թարիգէ սիւլուք իյլէմէքտէ տիր ։

«Էրքէքլէրին ուլում ու ֆիւնուն ճիհէ-
Թիյէ իլերուլեյէրէք Թէրֆիի գատր իսէ-
պիվէսի , գատընլարըն օլ պաղտէ տէր-
քեար օլան Թէգատտիւմ վէ Թարագգըսը-
նա Թապի պուլունմագտա տըր . չէօյլէ
քի , պունլար մէքթէպլէրին այնի սըրա-
լարընտա օթուրուսլ , վէ այնի տէրսլէրի
ալտրգլարընտա , սլէյնլէրինտէ , շաեանը
Թէհայյիւր պիր չէվգ վէ պիր զայրէթ հու-
սուլէ կէլմէքտէ տիր ։ Պու եիւքսէք Թա-
լիմ ու Թէրպիյէ սայէսինտէ , Միւճթէմէա-
յի Ամէրիգա գատընլարը , քէնտի մէմլէ-
քէթլէրի գավանին ու նիզամաթը հագգընտա
, նէ մէրթէպէ իզհարը սատագաթ վէ
խալիսէթ իյլէմէքտէ իսէլեր , ֆամիլեաճա
վազիֆէլէրինի տախի օ մէրթէպէյտէ Թա-
նընեբլ իֆա վէ իճրա իյլէմէքտէ պուլուն-
մուշլար տըր ։ Պունլար էսէրլիկին լաղվ ի-
տիլմէսի մէսէլէսինտէն զուհուր իսէն
մուհարէպէյի չէտիտէ հէնկեամընտա ,
քէնտի զէվճէլէրի վէ գարտաշլարը գա-
տար իպրազը չէճաաթ իյլէմիշլէր տիր ։
Մէրգուման Ամէրիգա գատընլարը , էսբ-
լիկին լաղվինի , էզճան ու տիլ վէ քէմալի
պէյլաղէթ իւզրէ , տավա վէ իստտաա իյլէ-
տիքտէն պաշգա , Շեիսլ Թարաֆընդն ֆիւ-
Թուհաթընտան սօնրա տախի , պիր զայ-
րէթի հայրէթնիւմա իլէ , օլ ազատ գըլը-
մըշ օլան էսիրլեր իչին քիւչատ օլունան
մէքթէպլէրին պաշընա կէչէրէք , սիեահ
չօճուգլարընն Թալիմ ու Թէրպիյէսինի , տէ-
րիւհտ իյլէմիշլէր տիր ։

«Ռուսիա գատընլարը տախի , էկէր այ-
նի Թարիգի ԹուԹարագ , այնի ֆազիլէթի
իճրա իտէրլեր իսէ , քէնտիլէրի պախթի-
եար ատտ իտիպ , վէ մէրգումէլեր պու
ֆազիլէթի իճրա իթտիքլէրինտէ իսէ , քէնտի
մէմալիքլէրի իչին , իլերուտէ հագգըլանմըշ
պան պիր Թէգատտիւմիւ ազիմին հուսուլինէ
պիյիք Թէէսսիր վէ պիյիք եարտըմլարը
օլաճաղընա միւթմէին օլսալար ճայիզ տիր։
Վէ էկէր , չու սօն օն պէշ սէնէտէն պէրու
քիւչատընա պալլանմըշ օլան , վէ խալգըն
հէր սընֆընդն Թալիմ ու Թէրպիյէսինէ տա-
յիր պուլունան մէքթէպլէրին տահա զիեա-
տէ չօղալմասընա սայ ու իգտամա հիմմէթ
վէ զայրէթ օլունարագ տէվամ իտիլիր իսէ,
օլ խուսուստա մուվաֆֆագըյյէթ կէօրէ-
ճէքլէրինտէ ասլա չիւբհէ իթմէմէլի տիրլեր։

«Պու խուսուսու, ինկիլիզ միհէնդիսլէրին-
տէն Սթիւար Միլ , բանա տէրք ու ֆէհմ
իթմիշ օլմաղին, 1868 սէնէսինտէ , Սէն-Բէ-
թէրսպուրկտա , գըզլարա տախի եիւքսէք
իլմիէր տէրս վերիլմէսինէ չալըշմագ նէյէթի
մէրզուսէպիյլէ թէչէքքիլ իթմիշ օլան պիր
գատընլար ճէմիյյէթինէ , չու աթխէքի
մէքթուպտա եազմըշ տըր ։

«Մատամալար ,

«Ռուսիատա գատըն Թայիֆէսինին տա-
խի, եիւքսէք տէրսլէրէ գապուլ օլունարագ,
Թարիխ , ֆիզիօլոժի, վէ սայիր էմալի իմ-
լէր իլէ , հէքիմլիկին բրանիգասընը տախի
էօյրէնմէյէրի, վէ պու ճիհէթլէ, քեաֆֆէյի
ալիմլերին մագսէտ ու էֆքեարը հուսուլինէ
պիր մէտտրը ազիմ օլմալարը նէյէթիյլէ ,
պիր ճէմիյյէթ թէչքիլինէ սայ ու հիմմէթ
խալճէք մէրթէպէտէ , սիզլէր կիսի զայ-
րէթլի վէ ճէսարէթլի գատընլար պուլուն-
տուղունու , քէմալի մէմնունիյյէթ վէ թէ-
հայյիւր իւզրէ իչիթմիշ։ Էվրօպանընն մա-
հալլի սայիրլէսինտէ պուլունան նիչէ էն զի-
եատ էֆքեարը միւնէվվերէ սահիպի զաթ-
լար , տայիմա վէ կիւնտէն կիւնէ արզու մէ-
զայրէթլէրի իզտիեատ պուլմագտա օլ-
տուղու հալտէ , չու նէյմէթի արզուլէմէք-
տէ պուլունմուշլար իսէ տէ , հէնուզ մու-
վաֆֆագ օլամամըշլար տըր ։ Հալ պու քի ,
սէնէքի Ռուսիա , սիզին սայէնիգտէ , պաշգա
միլլէթլէրտէն էվվել , մէմէնիյյէթին էն
պիյիք սէմէրէլէրինէ նայլ օլմաղ տըր ։

«Մատամալար, ուլում ու ֆ ինուն կիւլ-
չէնինտէ , էրքէքլէրէ վէ գատընլարա , պիր
տուրէթի միւսավիեէտ չիշէքլեր Թօբլաթ-
տըրմագըզ գալտէսի , եալընըզ գատըն-
լար իչին էհէմմիյյէթլի պիր շէյ օլմաեըպ ,
իլա ումումի մէմնիյյէթ իչին տախի էհ-
էմմիյյէթտէն տիր ։

«Պէն բէք էյի իսքեաթ օլմուշում տուր
քի , էկէր գատըն Թայիֆէսինին , կէրէք
մատտի վէ կէրէք մանէվի սուրէթտէ ,
Թալիմ ու Թէրպիյէյէրի Թարագգըսնա
չալըշըլըպ հիմմէթ օլունմագ իսէ , էրքէք-
լերէ վիրիլէն Թալիմ ու Թէրպիյէսինին, տա-
յիմա Թէհլիքէտէ պուլունուպ վէ չիւրիւք
պիր էսաս իւզէրինտէ գալամաղընտա չիւբհէ
ճայիզ տէյիլ տիր . վէ պունուն տա եալը-
նըզ սէպէպի , գատընլարըն ճահիլ գալմա-
սըյլա, էվլատլարընընն տախի զուլմ ու ճէ-
հալէթտէ գալմասը օլմաեըպ , իլա չու տա-
խի պիր սահիվլիք տիր քի , գատընլար պիմ,
ֆէթին վէ Թէրսլիյէլի օլտուգլարընտա ,
պիզզաթ էրքէքլէրին էֆքեար վէ Թապի-
եաթլարը իւզէրինէ տախի պիյիք Թէ-
էսսիրլեր բէյտա իտէպիլիրլեր , վէլեհալ ,
էրքէք Թայիֆէսինի , Թարիգը մէտէնիյ-
յէթտէ , կէրէք իլերու կէօթիւրիւպ վէ կէ-
րէք կէրի չէքէպիլմէքլիք, անճագ վէ անճագ
գատընն Թայիֆէսինէ մախսուս տուր ։

«Հագգընընգտա հիւրմէթ վէ ըիյայէթի ,
քեամիլէսի տէրքեար օլան Ժ. Սթիւար Միլ

«Պէն տախի պու իւմիտէ իչթիրաք ի-
տէրէք , հէման Ամահտան չունու Թէմէնին
իտէրիմ քի , հէրքէսին վէ ալելխուսուս գա-
տընլար գալպինտէ պիյիք պիր եարէ աշ-
մագտա օլան չու տէհլիքէլու պիր մու-
հարէպէտէն Ռուսիաեը պիր ան էվվել խէ-
լաս իյլէսին , գիրա , գատընլար բէք ալեա
պիլմէքտէ տիրլեր քի , չու Թէչէպպիս իթ-
տիքլէրի նէյէթի խայրիյէնին սէմէրէյի մէէ-
մուլէսի , անճագ սուլհ ու ասայիշ սայէ-
սինտէ հուսուլբէչիր օլապիլէճէք տիր ։»

Պալէատէքի պէնտտէն աշիքեար
անլաշըլմագտա տըր քի , զէմանէմիզին
էն ագըլը վէ էն տիրայէթլի վէ ղայ-
րէթլի ատէմլերի , տէյիլ եալընըզ գըզ-
լար մէքթէպլէրինին էհէմմիյյէթինի
Թանըմագտա , իլա , գըզլարա տախի,
Թըպգը երքէքլէր կիպի , էն եիւքսէք
իլիմլերին , վէ հաթթա , չիմտիյէ գա-
տար , Էվրօպատա պիլէ , չօգլարճա ա-
ճայիպ կէօրիւնիւպ , վէ ասքէրլիք կի-
պի , սալթ երքէք Թայիֆէսինէ մախ-
սուս պիր սանաթ տըր կիպի զանն օ-
լունան հէքիմլիկին պիլէ , գատըն Թա-
յիֆէսինէ տախի , էօյրէտիլմէսինի
Թէֆէքքիւր վէ արզու իթմէքտէ , վէ
պիր միլք ու միլլէթին , Թարիգը մէ-
տէնիյյէթտէ իլերուլէմէսինին , էվվել
էմիրտէ , գատընլարդան պաշլանմագ-
լա օլապիլմէսինի իտտաա իյլէմէքտէ
տիրլեր . վէ պունա տախի խսպաթ ,
իլմի նազարի սուրէթինտէ բէք չօգ
պիւրհանլար կէթիրտիքտէն պաշգա ,
իլմի ամէլիեաթա կէլինճէ տախի , եա-
լընըզ Միւճթէմէայի Ամէրիգաեը , վէ
անտէն սօնրա իսէ , քիմէնին մէէմուլ
իթմէտիկի , օ գապա , վէ հիչ պիր չէյ-
տէն խապերտար տէյիլ տիր տէյի զանն
օլունան , Ռուսիա մէմալիքինի կէօս-
թէրմէքտէ տիրլեր ։

Հագգաթէն , Ռուսիատա , գատըն
Թայիֆէսինին Թալիմ ու Թէրպիյէսինէ,
վէ եիւքսէք իլմլեր էօյրէտիլմէսինէ,
պու մէրթէպէ էհէմմիյյէթ վիրիլմէսի,
վէ պու կիւն քի կիւն , Էվրօպա միլ-
լէթլերինին պիլէ , քեաֆֆէսինտէն զի-
եատ , մէզքիւր Թարիգտէ իլերուտէ
պուլունմասը , վէ հէման տէյէպիլի-
րիզքի , հէնուզ Թէքմիլ Էվրօպա մէք-
թէպլէրինտէ , Էվրօպալը օլարագ , ճէ-
ման 430 նէֆէր հէքիմլիք Թահսիլ ի-
տէր գատըն պուլունմատըղը Թագտիր-
տէ , եալընըզ Բէթէրսպուրկտա իսէ ,
430 նէֆէր գատըն հէքիմլիք էօյրէն-
մէքտէ օլտուգտան պաշգա , Սիբիտէ
վէ Ֆրանսատա տախի, Ռուս գըզլարընն
կիտիպ մէզքիւր իլմ ու սանաթը Թահ-
սիլ իյլէմէքտէ օլմասը քի , պունլարըն
սահիհ օլտուգլարընը պիզ տէ Թատրիգ
իտէրիզ , տօղրուսու , զ.եատէսիյլէ
մուճիպի Թէհայեիւր սաեըլսա սէզա
տըր . վէ հէր միլլէթ պու խուսուսա
տիզգաթ իտէրէք , իպրէթ վէ նասի-
հաթ ալմագըզա պօրճլուտուր ։

Էսէ՛ֆ իտէրիզ քի , մէզքիւր Բէ-
թէրսպուրկ մէքթէպինտէ , 73 նէֆէր
եէհուտի գըզլարը պուլունտուղու հալ-
տէ , հիչ տէյիլ իսէ , պի՛ գաչ նէֆէր
տախի Հայ տիւխթէրլերի պուլունմա-
սը կէօրիւլէմէմիշ տիր . լաքին պիլմէ-
յիզ քի , հիչ պուլունմատըղընտա՞ն մը
տըր , եօգսա այրըճա պիլտիրմէքլիկէ
տիզգաթ օլունմամըշ մը տըր ։

Ռուսիատա կէօրիւլէն չու ֆարգը
Թէրիզ քի , Ագապեան վարժարանը
քիւչատիյլէ , 160 նէֆէր գըզ շակիր-
տանէ , մէճճանէն էն եիւքսէք տէրս-
լերէ վարընճաեա գատար Թէարիս իթ-
տիրէպիլմէքտէ իքէն , հայը՛ֆ քի , սէ-
քիզ սէնէ հէզարան նէվի կիւճլիւքլէ-
րէ , հագարէթլերէ , վէ տիւշմէնլիք-
լերէ գարշը տաեանըպ տուրտուգտան
սօնրա , ագըպէթքեար հարպ աֆէթի
տախի իւսթէ կէլէրէք , տիւշմէնլերի-
միզ արզու վէ մագսէտինէ եարտըմ իյ-
լէտիկինտէն , էօյլէ պիր մէքթէպի տա-
ղըթարագ , եալընըզ պաղը նիյէթ ու
էֆքեարէ իսթինատէն , պէշ ալթը նէ-
ֆէր շակիրտանը տէվամ իթտիրմէքլիկ
մէճպուր օլմուշուզ տուր ։

Պունու պուրատա զիքր իթմէքլիքտէն
ասըլ մագսէտիմիզ , սիթէմիմիզի
Թէքէրրիւր իթմէք օլմաեըպ , իլա,
խալգըմըզա շունու անլաթըրմագտըր
քի , իշթէ պիզ պաշա չըգարամատըգ ,
վէ վազ կէչտիք . լաքին , չու սահիհ
տիր քի , պու կիւն միլլէթիմիզ իչին ,
պիրինճի տէրէճէտէ էլզէմիյյէթի օլան
շէյ , գըզլարա էն եիւքսէք իլիմլերի
տախի էօյրէթմէք օլտուղու հալտէ ,
պիզտէ իսէ , հէնուզ , գըզլար իչին
տէյիլ , վէ եիւքսէք մէքթէպլէր տէ-
յիլ , իլա եալընըզ երքէք չօճուգլար
իչին պիլէ , պարի լաեըգընտա , ատի
մէքթէպլէրիմիզ պիլէ պուլունմատը-
ղընտան , պու նօգթայի նազարը տիգ-
գաթա ալարագ , իճապը իճրատընա
պագմալարընը , վէ պիզիմ մէքթէպի-
միզի պէյէնմէյէնլէրին, հիչ տէյիլ իսէ
պիզէ նիսպէթ օլարագ , վէ եախօտ սա-
հիհէն աղդասէրլիքլէրինի իսպաթ ի-
տէրէք , պիզտէն իյի , վէ քէնտի պէ-
յէնտիքլէրի կիպի մէքթէպլէր աշմա-
լարընը տավէթ վէ արզու իտէրիզ։

ՍԱՐԱՖԻՑԷ

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Էսկ. Ռամ. 15 փետր. ազչմ. գբ.	08	31
Էսկ. Ռամ. 16 » սպհ. աչ.	08	21
Էն եիւքսէք	08	21 1/2
Էն աշաղը	08	16
Սաաթ 7	08	20
Իսթիգ. 63 (ՄուԹօն) 6 0/0 Ֆ.	39	
» 65 (ՄուԹօն) 6 0/0 Ֆր.	40	
» 1869 (Բինար) 6 0/0	36	
» 1872 (Պօն տիւ. Թրէզոր) 9 0/0	14	1/2
» 1873 (Բինար) 6 0/0	34	1/2
Ռումէլի Շըմէնտըֆէր 3 0/0	26	1/2
Բէքօր փր.	2	1/2
Հէվալէսիզ փր.	2	
Ագչէ Ֆասիզի 0/0	12	

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻՑԱԹԸ

Ֆրէսի ժէնէր. 6 0/0 Լ. Օ.	3	
Սօսի ժէն. 6 0/0 Լ. Ս. գբ. ք.	2	80
Սթամպօլ Պանգասը	2	80
Սօսիէթէ Օթօման Լ. Ս. գ. ք.	3	
Թրամվայ 5 0/0 Ղ. գ. ք	90	
Լավրիօմ (մատէն) գ. ք. Ֆր.	57	

ԱԳԶԷԼԷՐԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշտն	Ղրշ.	Փր.
Ինկիլիզ լիրասը	109	30
Ֆրանսըզ ալթունու	87	25
Բօլ	88	30
Դըրամից ալթունու	50	30
Պէեազ մէճիտիյէ փարգը	6	35
Մէջիտալիք փարգը	24	
Պէշլիք փարգը	23	20
Պազար փարգը	82	20
Գարպօն գայմէսի գարիք	8	35

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱՑԱՍԸ

Էն եիւքսէք	323
Էն աշաղը	321
Սաաթ 7	322

Պագրը հիսապը իլէ , 100 ղ. ուշլուգ գայմէ , 56 ղուրուշ 3/4 փր.

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ